

## Տ Տ Տ Ե Ա Լ

«Et tout ce qui éclôt en moi»  
 «Est suspendu au-dessus de toi»  
 Camille Mauclair

Խորշի մը մէջ ապահով, տեղ մը խօրունկն նոզիիս  
 Քեզ կը պահեմ տակաւին, կը զուրգուրամ քու վրադ,  
 Հաւասիս պէս կամ յոյսիս, որ միշտ հիւսեմ երազիս  
 Դիմակն առէջ առ առէջ, օրերու մէջ յուսահաս:

Կը պատահի որ երբեմն անխորոշն էեղ մոռնամ,  
 Ոիրելոյ պէս անտեսուած կը խռովիս, ժէն կ'ընես.  
 Արուեսակեալ նիզերով երբ էեղ շարժել կարենամ  
 Խոր թմբիրէն որուն մէջ դուն անվրդով կը ննչես

Երկիւղալից՝ կը յառիմ ես քու վրադ տարփազին  
 Կը քնանա՞ս մեղմութեամբ, թէ մանուկի չարութեամբ  
 Շունչդ բռնած խա՞ղ կ'ընես, ձեւացնելով էեղ մեռած,  
 Ի՞նչ անխմաս, խենք կատակ, կը սենչեմ անձկազին:

Երկարօրէն իրարու աչերուն մէջ կը սուզինք . . .  
 Բազուկիս լայն շարժումով կը հաղորդիմ վերստին  
 Քեզ ի խնդիր իմ տարած մարտնչումի հանդէսին  
 Ու ցոյց կուտամ լուսառող, գարուն օրերն զալիքին . . . :

Ու կը տեսնեմ ես յայնժամ մատանիի ժարին պէս  
 Զինջ ու վճիս քու հոզիդ, եղբայրացած իմ հոզւոյս  
 Ու մինչ ի մահ զինակից եւ անբաժան իմ կեանիս . . . :

ԶՈՒԷՆ Վ. Զ.

